

ՊԱՏՄԱԿԱՆ

ՔԱՍԴԵԼԼԻՌՈՒԻ ՎԱՆՔԸ ԵՒ ՆՈՐԱԳԻՒՏ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ

Քասդելլիոնի վանքը կը գտնուի Երուսաղէմի Անապատին մէջ, Մեռեալ Ծովուն հիւսիսին կողմը, ծովէն քիչ հեռից աջ կողմին վրայ՝ Քասդելլիոն կը նշանակէ բերդ, Աստոնեանց ժամանակէն չինուած էին հոն ամրութիւններ՝ պետեիներու արշաւանքներն արգիլելու համար բերդը կը կոչուի նաեւ Հիրքանիա (*). անունովը Յովհաննէս Հերկանոսի՝ Մակարեանց, Սիմոնի որդուոյն՝ որ արարական արշաւանքներն ու բռնութիւնները զադրեցնելու համար ամրացուց նոյն տեղերը, որ արդի անունով կը կոչուին Մարտ կամ Միք։

Հայազարմ Մելիտինեցի Եւդիմիոս Մեծ, Անապատականը 421ին Քասդելլիոնի հին աւերակներուն վրայ հիմնեց մատուռ մը, եւ սեղան մը, անկէ յետոյ, 490ին, Եւդիմիոսի աշակերտը՝ Սաքա ընդարձակեց մատուռն ու սեղանը ու վիրածեց ընդարձակ մենաստանի մը որ պայծառութեան զէնիթը կը գտնուէր ի. զարուն։ Քասդելլիոնի վանքի մասին մեր այս ուսումնասիրութիւնը Երսւսաղէմի հայ վանորէից պատմութեան տէսուկէտով շահեկան կը նկատենք այն պատճառաւ որ նոյն վանքին պեղումներուն առթիւ գտնուած է շատ հետաքրքրական յիշատակարան մը զոր պիտի յիշատակենք ստորեւ ուրիշ կարե-

ւոր գիւտերու հետ որ նոյն վանքին պիտ զումներէն երեւան ելած են։

Հնախոյզ զիտուն մը Հ. Տօքթ. A. E. Mader հինգ անդամ այցելած է Քասդելլիոնի վանքը եւ զրադած է հետազօտական խուզարկութիւններով եւ անոնց նկարագրութիւնը զրի առած ու յօդուածով մը հրատարակած է (տե՛ս The Journal of the Palestine Oriental Society n. 3-4 էջ 122 - 135)։ A. E. Mader վանքին նկարագրութեան հետ կուտայ մեզ նորագիւտ յիշատակարաններուն լուսանկարները հանդերձ արձանագրութիւններով։ մենք լայնօրէն օգտուած ենք նոյն յօդուածէն։

ՆՈՐԱԳԻՒՏ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ

1. Տապանակար մը

Մենք մեր վիրջին աշխատութեան մէջ (տե՛ս Հայկական նին վանիեր եւ եկեղեցիներ Ս. Երկրին մէջ, էջ 338) գրած ենք թէ աՅօթին Սիդիոնիոս Մելիտինէն Սահէլ այցելութեան կուգար Եւդիմիոսի. ան կը տեսնէր Անապատականին մեծ յաջողութիւնները, թէեւ վիրջինս կը ջանար ծածկել զայսի իր համեստութեան պատմուճանին տակ։ Քիչ ժամանակ յետոյ, Մելիտինէն ժամանեցին Սիդիոնիոսի եղբօրորդինները, երեք համարին եղբայրներ, Սևիփանոս, Անդրէաս, և Գայիիանոս, որոնք անտարակոյս իրենց հօրեղբօր աշակերտած էին Մելիտինէի լնծայարանին մէջ և ուսած էին այն ուսումները զոր արդէն Եւտիմիոս ստացած էր նոյն զպրոցին մէջ . . . Սյս երեք եղբայրներուն անդրանիկը Յամիկայի եպիսկոպոս կը ձեռնազրուի, երկու տարի սարկաւագ մնալէ յետոյ. կրտսերը՝ Գայիիանոս կը զրաւէ Սրարիոյ մէջ, Մատապայի հապիսկոպոսական Սթոռը. իսկ երկրորդ եղբայրը Անդրէաս՝ վանահայր կը նշանակուի երուսաղէմի Ս. Մինաս վկայի մատրան, ինչպէս կը հաւասարէ Սկիթուազունեցին. երեք եղբայրներուն տարիքն ու պաշտօնը շատ կարեւոր էին. մանաւանդ հայազգի Անդրէաս կրօնաւորին Ս. Մինասի մատրան վանահայրութիւնը Ե. գարու կիսուն կ'ապացուցանէ Հայոց Ս. Մինաս մատրան գրութիւնը Ս. Յակոբի եկեղեցւոյն մէջ, ուր կանգուն է ան մինչեւ ցայսօր, իր ճարտարապետական հնագարեան կառուց-

(*) Այս կողմերուն համաւոր երեք բեղդեն են Հիւրենիա, Մատերու, և Աղեխանիրին. առաջին Հիւրենի՝ բա Յավեպոսի անձանօր է. Երկրորդ Մատերու՝ արզի Մատուուր է, Մեռեալ Ծովուն արեւելքը. Աղեխանիրինը՝ Յարզանի արեւելքը Երիխովի համրան վեայ, ինչ մը Ալիսաւպոսի մօ, ինչպէս ցոյց կուտայ Մատապայի մազայիթ. այս կը կոչուի Գայրա Օվա (տե՛ս Ճրէական հնութիւնն Յովհուսի, համար Գ. էջ 210 և 217, ծանօթագրութիւն Theodore Reinachի 1904)։

ուածքովը . . .» : Այս տողերէն կը հասկցուի թէ Եւդիմիոսի Սահելի վանքին վանական Անդրէաս հայազգի Մելիտինեցին՝ մին երեք եղբայրներէն, վերատեսուչ կը նըշանակուի Ս. Մինասի մատրան, ու անոր մերձակայ կուսանոցին . յայտնի է թէ Երուսաղէմ ունէր միակ մատուռ մը Ս. Մինասի : Կ'երեւի որ Անդրէաս վանական՝ Ս. Մինասի մատրան վերատեսչութիւնը թողէ վերջ, մեկնած է Քասդելլիոնի վանքը՝ որուն առաջին հիմնարկութիւնը ինչպէս յիշեցինք, կը վերաբերի Մեծ Անապատականին . Անդրէաս վանական հո՛ն կը վախճանի . այս պարտգան՝ Հ. Տօք. Ա. Է. Mader կը հաստատէ վանքին գերեզմանայրին մէջ գտնելով այն տապանը՝ որուն տապանագրէն յայտնի կ'ըլլայ թէ Անդրէաս Քասդելլիոնի մէջ վախճանած ու հօն թաղուած է : Տապանագիրը յունարէն է և շտայած գրուածք մը չէ . Է. Mader տապանագիրի մասին լեզուական և ուղղագրական լուսաբանութիւններ տալէ վերջ կուտայ անոր թարգմանութիւնը, որ է հետեւեալը . «Յիշեա՛ ով Տէր, զծառայ քո Անդրէաս վանական (ի վանաց . . .) Է. Mader կը յիշէ թէ Եւդիմիոսի կենապրութեան մէջ (յունարէն տպ. 1913, Երուսաղէմ, Օգոստինոսի կողմէն, էջ 25), կը յիշուի Եւդիմիոսի վանքի վանական Անդրէաս մը, որ յետոյ վերատեսուչ եղաւ, ըստ Է. Maderի, ուրեմն Քասդելլիոնի մէջ գտնուած տապանագրը կը վերաբերի ճշտօրէն ա՛յն Անդրէասին որ Ե. դարուն, վերատեսուչն էր մեր Ս. Յակոբեանց Ս. Մինաս մատրան, եւ մերձակայ կուսանոցին . այս յայտնութիւնը մեծ շահեկանութիւն ունի ըստ իս . հայ Երուսաղէմի պատմութեան հնադարեան դրուագի մը լուսաբանութեան տեսակետով : Գտնուած ասպանաքարին բարձրութիւնն է 26 սմ. ու լայնութիւնը 32 սմ. քարին գլուխէն, ստորին եղերքէն եւ աջ կողմէն կոտրուած է : Տապանագիրը հաւանաբար գրուած է Ե. կամ Զ. դարուն :

2. Կոնաձեւ արեւի ժամացոյց մը

Քասդելլիոնի վանքին մէջ գտնուած է նաև սեւ կրաքարով շինուած գողաւոր քառակուսի արեւի ժամացոյց մը, լայն . 38 սմ, և բարձր . 30 սմ. : Անոր հաճանչային

տասը միջօրէական շրջանակները շինուած են յունական պատկերներով : Ժամացոյցին տակը կը գտնուի քանդակուած խաչ մը՝ 12 սմ. բարձրութեամբ, դէպի դուրս տարածելով իր թեւերը, որ կը նշանակէ քըրիստոնէական արուեստի գործ լուլալը : Ըստ E. Maderի այս տեսակ արեւի ժամացոյցին Պաղեստինի մէջ կը գտնուին միայն Երկու տեսակներ . առաջինը բերուած է Պեր-էս Սապային և H. Abel հրատարակած է (տե՛ս Revue Biblique, 1903, էջ 430), իր ստուերագրովը, բայց առանց նկարագրութեան : Քարին տարածութիւնները նոյն են (31X38 սմ.) և հո՛ն ալ քանդակուած է խաչ մը, միջօրէական շրջանակներուն տակը . բայց երկու ստուերացոյց սլաքի Gamma և Delta պատկերներով : Կայ սակայն, տարրերութիւն մը, ժամացոյցին Delta պատկերը աջ կողմն է մինչ Քասդելլիոնի մէջ գտնուածը ձախ կողմը կը կրէ : Երկրորդ տեսակը Palestine Exploration Fundի պեղումներէն գտնուած է Ոփելի վըրայ, Երուսաղէմ : Ասիկա սակայն, ու և պատկեր կամ խորհրդանշան ցոյց չտարժամերը և տարածութիւնները շատ փոքր են, 3/4 մտ. բարձր . 3 մտ. լայն . 2 մտ. Թանձր : Անոր վերաբերեալ ստուերացոյց սլաքը Կորիզոնական կերպով տեղաւորուած է քարին փորուածքին մէջ, այնպէս որ, ստուերը կրնայ անցնիլ միջօրէական շրջանակներու վրայէն : Այս քարէ ժամացոյցը կը տարրերի Պեր-էս Սապայինին անով որ պատուանդանը ստուերագծուած է կիսադէմ կերպով : Դժբաղդաբար խուզարկուները մեզ չեն նշանակեր թէ ան հոռվմէական է համ բիւզունդական, այսինքն քրիստոնէական :

Mecalister գիտնական-հնախօսին կէզէրի պեղումներուն մէջ գտած գրպանի արեւի ժամացոյցը Պաղեստինեան շինուածք մը չէ . այլ բերուած է Եղիպտոսէն . հաւանաբար կէզէր այցելող եղիպտացի ճամբորդի մը կողմէն : Ան փորագրուած է փլղոսկրի վրայ 2 1/4 մտ. երկայն, 1 1/2 մտ. Թանձր : Ետեւի կողմը ցոյց կուտայ տասն միջօրէական շրջանակներ, առանց պատկերի կամ նշանի . ճակատը զարդարուած է «Երկրագրութեան տեսարանով մը» . արեւին ետեւին կողմը աթոռի վրայ նստած է Ռա-Հարմաքիս աստուածը որ կը ներկայացնէ արեւ - աստուծոյն Ռաի եգիպտա-

կամ ձեւը, ոչ սակայն թողը, ինչպէս կը կարծէ Macalister գիտնականը: Ինչպէս փամ-փուշտներով ցայց կը տրուի միւս կողմը, դիմին առջեւ ծնրագրողը և անոր զոհ մա-տուցանողը Mer-en-ptah (Merneptah) թա-գաւորն է: Այս Փարաւոնն կ'իշխէր 1225—1215 (Ն. Ք.), ժամացոյցը շատ հաւանական է կը վերաբերէր մթ. հարստութեան: Ե-զիպտական երկու ուրիշ արեւի ժամացոյց-ներ ես կը գտնուին Պերլինի թոնդարա-նին մէջ: Բայտ գիտնոց մտածման հետա-քրքրական է որ քրիստոնէական արեւի ժա-մացոյցներուն վրայ ո՛չ արձանագրութիւն կամ ո՛չ ալ խորհրդանշան կը գտնուի, ինչ-պէս փիւնիկեան եւ եղիպտական ժամա-ցոյցները, որոնք նույնուուած են Քրիստուի որ է արեգակն արդարութեան» կամ «ա-րեգակն փրկութեան»: մանաւանդ որ Քը-րիստոսի նույնուումը շատ յայտնի և միշտ ժողովրդական եղած է քրիստոնէական հին ժամանակներուն մէջ: Բայց իրը յաւելուած պէտք է յիշել թէ Պեր-ես Սապալի, ինչ-պէս նաեւ Խիթակ էլ-Մէրշի (Քասդելիին) ժամացոյցներուն ստորոտը կը գտնուի մեր Տիրոջ Քրիստոսի խաչը:

Խիթ էլ-Մէրտի արեւի ժամացոյցը կա-րեւոր ապացոյց մ'է թէ Քասդելիինի վան-քը հաստատուած է 492ին Մար-Սաբայի կողմէն: Սաբա այս արեւի ժամացոյցը զոր-ծածած է ծիսական արարողութեանց ժա-մերուն կանոնաւորութեան և վանքին իրը առտնին ժամացոյցը:

3. Սեղան - Դասի մը սիւնակը (Hermula)

Միեւնոյն վանքին կամ անոր եկեղե-ցիին կը վերաբերին նաեւ ճարտարապե-տութեան զանազան մասեր զոր Է. Mader գտած է աւերակներուն մէջ, ինչպէս նաեւ Մար-Սաբայի վանքին վանականներէն մին գտած է մասեր վանքին գերեզման - այրին մէջ. Նոյն Հայրը յատկապէս կը յի-շատակէ մասնաւոր քարի մը վրայ փոր-ուած մկրտութեան աւազան մը, 65 սմ. բարձր եւ 1 մ. տրամագիծով, որուն կեղ-րոնը կայ բոլորակ կոնք մը, 32 սմ. խո-րութեամբ եւ 57 սմ. տրամագիծով. եւ ո-րուն ճակատը կը գտնուի քանդակազարդ խաչ մը: Ասոր մէկ կողմը կայ սիւնի խա-րիսխ մը, սիւներու խոյակներու կտօրներ,

մտրմարեայ խաչեր, մողայիքի մասեր, մասամբ զունաւոր եւ բարձրօրէն յըդ-կուած խորանարդներ, զրան մը բարաւո-րը՝ վրան խաչ՝ բիւզանդական գերեզմանի կանթեղ մը, վրան արձանագրութիւն եւ խաչ, գերեզմանի մը մարմարեայ կափա-րիչ մը, 25,5 սմ. երկայն, 12 սմ. բարձր համետածեւ առաստաղով մը եւ չորս ան-կիւնները՝ չորս եղջիւրներ, 6 սմ. բարձր գագաթին մէջտեղէն ուղղահայեաց բաց-ուածքով մը, եւ բիւզանդական խաչ մը առաստաղին պատին առջեւ. բայց մաս-նաւորապէս սեղան - դասի յատուկ յունա-կան մարմարինէ շքեղ սիւնակ մը (hermu-lla) որթատունկի տերեւներու զարդարան-քով մը, որ զուրս կ'ելլեն երկու կանթով ամանէ մը:

Պաղեստինի մէջ այդ կերպ նուրբ զոր-ծեր յայտնի են եւ անկէ կարելի է հետե-ցնել թէ վանքին եկեղեցին ունէր նուրբ զարդարանքներ: Միեւնոյն որթատունկի ճիւղերու զարդարանքներ գտնուած են Պէտ ճեպարինի սեղան - դասի սիւնակին վը-րայ. որ կը գտնուի այժմ Պաղեստինի թան-գարանին մէջ. բայց անոր քանդակը ան-համեմատ ստորին է Խէր Պէտ էլ-Մէրտի սիւնակէն: Նոյնանման խիստ ճոխ որթա-տունկի տերեւով քանդակուած զարդա-րանք մը կարողացած է տեսնել Է. Mader Եղիպտոս, Մէմփիսի մօտ, Սաքարայի ե-րեմիայի վանքին դրան սիւնին վրայ, որ կը կարծուի Ե. զարու զործ:

4. Պատկերի մը արձանագրութիւնը

Մար-Սաբայի վանքի միաբաններէն ոմանք այցելած են Քասդելիինի վանքը ու շինած են փոքր մատուած մը հին վա-նականաց ոսկերոտեաց գերեզման - այրին մէջ: Այս նպատակին համար Մար-Սա-բային պատկերներ բերած ու կախած են այրին մէջ: Այս բերուած պատկերներէն ամէնէն գեղեցիկ եւ կարեւորն է մին որ ունի պատմական արժէք մը և կը ներկա-յացնէ Ս. Կարապետը, Մարիամ Ս. Կոյսը և միւս կողմը Ս. Յովհաննէսը և Հրշանակին չորս կողմը տասներկու Առաքեալները:

Մտուցիւ պատահած հրդեհ մը այրած է այն պատկերին վերի կողմը և ամբողջ պատկերը շատ սեւցած է: Պատկերին եւ

տեւը կայ յունաբէն արձանագրութիւն մը որ Պաւղսո անուն վանական մը գրած է . ան սկզբնագրին վրայ աւելի ընթեռնելի է քան Է. Maderի լուսանկարածը . հետեւեալն է արձանագրութեան թարգմանութիւնը . «Այս ներկայ պատկերը՝ որ կը կրէ «երկուսասան Առաքելոց» տիտղոսը, բերուած՝ է Քասդիլլինի վանքէն Մար - Սարայի վանքը . Ընդիկոտին 15, ստեղծագործութենէ աշխարհի 6855, Քրիստոսէ վերջ 1335 վանական Պաւղոս» . . .

Այս պատկերի արձանագրութիւնը կարեւոր յիշատակարան մ'է Խիրպէտ էլ Մէրտի Քասդիլլինի վանքին պատմութեան համար : Է. Mader երուսաղէմի Անապատին Խիրպէտ էլ - Մէրտի գերեզման - այրի 36 սուրբերու պատկերներու մասին յօդուած մը ունի (տե՛ս Das Heilige Land, 1928, էջ 33-52) ուր կը գրէ վանքին համառոս պատմութիւնը որքան որ կրցած է սակաւաթիւ զրգերէ եւ հնախօսական նկատողութիւններէ քաղելւ Աւելորդ չեմ համարեր այս յօդուածին առթիւ, մէջ բերել զիտնական եւ հնախօս H. Vincentի մէկ դիտողութիւնը (տե՛ս Revue Biblique 1929, էջ 159). ըստ նոյն զիտնականին Հ. Տօքթ . Maderի նըլկարագրած պատկերները կը ներկայացնեն առաւել կամ նուազ նշանաւոր անձեր որ Ե. - է. գարերուն մէջ Պաղէստինի վանականութեան ու սրբոց կեանքին մէջ տեղ մը գրաւած են . գժրաղղաբար նոյն պատկերները շատ աւրուած են : Das Heilige Landի մէջ հրատարակուած առժամանակեայ նըլկարագրութեան մէջ մէկ լուսանկար միայն կը գտնուի, եւ որ սակայն բաւական կ'ըլլայ զիտնական հնախոյզին կողմէն առաջարկուած 625 եւ 638 վաղնշական թուականին վրայ տարակոյս յայտնելու : Մար-Սարայի մէջ գտնուած «Արկատիոս Այրին» եւ Միւթէլքի քարայրին մէջ բերուած հանգիտութիւնները կը թելադրեն բիւզանդական միջին դարու շատ աւելի մերձաւոր թուական մը, եթէ նոյն իսկ աւելի ուշ չըլլայ :

Baurat C. Schick կը կարծէ թէ գտած ըլլայ նոյն տեղը Մէծն Եւղիմիոսի վանքը ուրու մասին Ակիւտուպուեցի կիւրեկ՝ Եւղիմիոսի վարքին մէջ կը պատմէ թէ (գլ. 28) պազիլիքային ներքեւ թաղուած են Եւղիմիոս եւ շատ մը սուրբ վանականներ : Բայց

այս կարծիքը հերքուած է յորմէհետ հաստատուած է ապահովապէս թէ Մէծն Եւղիմիոսի վանքը Խան էս - Սահէլ երիքովի ճանապարհին հարաւը կը գտնուի, ուր E. D. Y. Chitty 1928ին գտած է Եւղիմիոսի եկեղեցին մոզայիքներով եւ 1929ին աւ Սուրբին թափուր գերեզմանը :

5. Քասդելիոն վանքին մատին պատմական եւ տեղագրական ծանօթուրիններ

Ա. Սարա իր կեանքին ծգ տարւոյն առաջին անգամ հօն անցուց Մէծ - Պահքը : Քասդելիոնի լեռը Սարայի վանքին հիւս - արեւելք 20 ասպարէզ էր (20X190 մ. = 3800 մ.) : Նոյն տեղը շատ երկիւզալի էր պէտէվիներուն պատճառու . եւ պատմըւածին նայելով՝ նոյն տեղը բազմաթիւ դեւեր կը յաճախէին : Միայն Ս. Սարան էր որ լեռը «Ս. խաչէն ծորած իւղին» սըրբակումով հօն անցուց Մէծ - Պահքը, բայց ան բաւական տառապեցաւ դեւերէն : Անոնք կ'երեւոյին անօր զազրելի օձերու, ազգուաւներու եւ ամէն տեսակ վայրի կենդանիներու կերպարանքով՝ այնպէս որ ըստիպեցին զանիկա թօղուլ նոյն տեղը : Սակայն Սարա յաղթանակը տարաւ հալածելով դիւսական ամբողջ երամը. գիշեր մը սեւ ագռաւներու կերպարանքով փախուստ տըւին վանքին այրէն : Ս. Սարա միարաններուն հետ Ս. Զատիկը իր վանքին մէջ կոտարելէ վերջ, Քասդելիոն կը վերադառնայ քանի մը վանականներու հետ, կը սրբագործ նոյն տեղը եւ խորցեր կը շինէ հօն առձեռն գտնուած նիւթերով : Անոնք տեերակներուն մէջ կը հիմնեն «Պարմանահրաշ քարերով կամարակապ պալատ մը» Անմիջապէս կը յարդարեն նոյն տեղը եւ կը վերածեն եկեղեցի մը մենաստան մը կառուցանելու մտադրութեամբ, ինչպէս որ կառուցին» (գարք Ս. Սարայի, գլ. 27) :

Զ. գարուն, կ'երեւէ որ Քասդելիոնի վանքը իր պայծառութեան զէնիթին վրայ կը գտնուէր . Կիւրեղ Սկիւտուպուեցին իր պատմութեան վրայ կ'աւելցնէ թէ 421 թըւականի Եւղիմիոսի հիմնարկութենէն իր ժամանակին (գրեթէ 555 թ.) զոյսութիւն ունէրին Սուրբին մատուռն ու սեղանը . եւ զերեւ նշանակուած սեղան - զասին սիւնակը, ինչպէս նաեւ արեւէ ժամացոյցը և


ճարտարապետութեան ուրիշ զանագան մասսեր կը վերաբերին այս ժամանակամիջոցին։ Նոյն իսկ է, դարու սկիզբը Քասդելիոն կը թուի ըլլալ մնակեացներու կեղրոն մը, վասնզի Յովհաննէս Մոսքոս որ մեռած է 619ին, տեսած է զանոնք որ կը ըլլակէին և խստ լուսաւոր մատէսի վրայ (լատին թարգմանութեաեամբ մարտէս)։

Պարսկական եւ արաբական յարձակումներուն նախընթաց չըջանին կ'երեւի թէ կային հոն մենակեացներ՝ որոնց հնագոյն պատկերներն ինչպէս յիշեցինք վերև գտած էր Հ. Տօքթ. Mader. զարձեալ վերև յիշատակուած եւ 1355ին նոյն վանքէն բերուած պատկերի մը արձանագրութենէն յայտնի կ'ըլլայ թէ վանքին աւերակներուն եւ անոնց այրին միշտ կ'այցելէին Մար-Սարայի վանականներն ու աւելի երկար ու կարճ ժամանակով մը կը մնային հոն, եւ անոնք ունին մինչեւ այսօր միեւնոյն յարգանքը, կարելի է խորհիլ թէ վանքը վերակենդանացած է Խաչակրաց ժամանակն ալ, բայց զարմանալի է որ վանքին մասին բան մը չէ լսուած քրանկ տիրապետութեան ժամանակ, կամ աւելի առաջ եւ վերջը, մինչ Հրէաստանի անապատին միւս մեծ վանքերը կրկին յիշատակուած են։ Նոյն իսկ Փոկաս՝ 1177ին Երիքովէն Երուսաղէմ իր ճամբորդութեան միջոցին Մար-Սարայի եւ Թէոտոսի վանքերուն ճանապարհով կուգայ, եւ գուցէ կը հետեւի Նէպի Մուռայի հին ճանապարհով Պիւեայի մէջէն, Մարտա լերան ստորատով, բայց Փոկաս անյիշատակ կը թողու Քասդելիոնի վանքը, մինչ նոյն ժամանակ գոյութիւն ունեցող բոլոր վանքերը նախամեծարութեամբ կը յիշատակէ։

Զարմանալի չէ որ Քասդելիոնի վանքը կը թաղուի մոռացութեան մէջ, վասն զի ան միւս վանքերէն աւելի հնթակայ էր Պետերիներուն յարձակմանց եւ 148 տարի գոյութիւն ունենալէ յիտոյ (490-638) պատմութեան խաւարին մէջ կ'աներեւութանայ։ Միայն Tell es-Sedde վանական հաստատութիւնը (հաւանաբար յատկացուած իբր Մեծ - Պահոց բնակատեղի) միշտ հետի կը մնայ Մեսեալ Ծագուն անմիջական զրացնութիւնն, բայց ան ալ արաբական առաջին արշաւանքէն յիտոյ այլեւս չը յիշատակուիր։ Եթէ Հրէաստանի Անապա-

տին միւս վանքերը ի վերջոյ կը վերականգնին՝ անոնք այդ պարագան յայտնապէս կը պարտին այն դիրքին՝ զոր ունէին անապատին բնակելի գուառներուն մերձաւուրութեամբ, ինչպէս Խան էս - Սահէլի Եւդիմոսի, Յոհաննէս - Գուլիզպայի եւ Երիքովի մօտ Եղիայի վանքերը։ Դարերու ընթացքին, նոյնիսկ այդ աւելի լաւ պաշտպանուած վանքերը ծանր յարձակումներու եւ յաճախակի տարագրութեանց տոկալով՝ կարողացան վերանորոգուիլ, ինչպէս ցոյց կուտայ իրենց արիւնոտ պատմութիւնը. Ժթ. դարու վերջին տասնեակին միայն իրենց գարաւոր քունէն արթնցան Յովհաննէսի - Քուղիպա եւ Երասիմոսի վանքերը։

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԽՆՈՒԻՆԻ



ՆԵՐՈՒԾՈ ԱՇՏԱՐԱԿԵՑԻԻ ՔԱՆԻ ՄԸ ԿՈՆԴԱԿՆԵՐԸ

Ներսի ծառայքիցիսուի հին

Սրբազն Սահակ եպիսկոպոսի Ստունեան, վիճակաւոր առաջնորդին Ստրպատականի, ծանուցանեմք, զի նաչաւնիկն քաղաքական կառավարութեան կընեազ Վասիլ Յովսէփիան Բէհըուղեանց զըրութեամբ ի 14 Յուլիսի, համարաւ 789, առաքելով զգրութիւն կօնսուլին Ռուսաց որ ի Թավէկզ, յաղագս պահանջելոյ ձեր ի կօնսուլին զկայս եւ զգրամի մնացեալս զկնի մահուան նիկողայոս եպիսկոպոսի, խնդրէ զմերն տնօրինութիւն, մեք նշանակեցաք զաղոյ Առաքելն Մելիք Մինասեան, զզործակատարն Սրբոյ Էջմիածնի եւ ընդ նմա զձեր սրբազնութիւնն, զի զործակցութեամբ Տէր Գարբիէլ աւագ քահանայի Պետրոսեանց, Տէր Յովսէփ քահանայի Տէր Յովսէփիանց, Երէցիոն Աւագայ Հայրապետեան, Մատթէոսի Մովսիսեան, Մերուն Գրիգորիան և Գրիգորի Մալեանց վերազնեսջիք զկայս մնացեալս յիտ վաղ-